

ԻՄ ՊԱՐՏՆԵՋԻՍ ՀԻՐԻԿԻՆ

Հոգիս մէջ կ'ուզեմ պահել
Քու բոլորդ, թու շունչդ անմշջ հիրիկ.
Աջերուս մէջ զեղբդ հիսուել,
Մարբրիի սիրուն շողիկ:

Երբ դալարուս հողին վրայ
Բիբերեզդ կոյս բացած փըթթիս,
Քեզ փայփայող ժամին թող գայ
Հովանարել և իմ հոգիս:

Կաթոս բոլորէ՞ շըթթիներս օծած
Հեշտութենէդ թող զինովսամ.
Սիրականի պէս խոցոտուած,
Եւ արտասուեմ և հեռանամ:

Հ. Վ. ՅՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



ԱՇՆԱՅԻՆ

Տերեւներէն բոբբ հեկեկուն այս իրիկուն
Առանին սիրտն է սարսուռով տեղոյն լոյսի.
Եւ լըռութիւնը ձայներու մէջ կը հոսի
Թաւջութակի հեծեծառի նըման տրտում:

Անոյ այս պահն հիւսէր պատանք մը ոսկեգոյն:
Մըթընշաղին մէջ վերջալոյսը կը մըսի.
Սիրտըս տերեւն ըլլամբ հովին երբ երազի
Ջուրին կանանչն ալ մութն ինկաւ, խորն իմ
[հոգւոյն:

Ժողովեց ամբողջ մանիչակներն արահետէն
Հով՛ք՝ զուցէ տալու համար լացող սրտին
Բիւր տերեւներ կը թափթըփին կը պատանքեն

Ջուրին կըլլըր դէմքը ժպտուն ուր կայ ոսկին
Դեռ պլպլուուն իրիկունէն որ կը դողայ
Հեկեկուն այս իրիկունէն ծառին վըրայ...

ԱՐՄԱՆ-ԵՐԿԱՑ



ԳԻՏԱԿԱՆ

**ԻՆՁՈՒՆ ԱՍՏՂԵՐԸ
ԲԱՅԻՓԻԿ ԿԸ ԽԱՂԱՆ**

(Շար. տես Բազմալէպ, 1928, էջ 120)

ՄԱՍՆ Բ.

Մեր անցեալ յօղուածաշարքին մէջ խօսեցանք շողշողումի զանազան անուաններու, և զանազան աստեղագէտներու զազափարններուն վրայ, ի վերջոյ իմ տեսութիւնս պարզելով. թրթուսցումի թիւերով այս աստղերուն հեռաւորութիւնը գտնելու փորձն ըրինք, ինչպէս և տեսանք թէ աստեղագէտներու գործածած միջոցները հընարաւոր կը դարձնեն անմատչելի առարկայի մը չափումը:

Հիմա այս երկրորդ թերթին մէջ պիտի ջանանք աստեղագիտաց ընտրած միտութեան չափին ճիշդ երկայնութիւնը սահմանել և է այս Երկրայն հեռաւորութիւնը: Նշանակներու հաշիւները պիտի դնենք, բայց ընթերցողը բարի ըլլայ միայն արդիւնքները կարդալով անցնիլ. փափաքողները եթէ ուզենան հաշիւներու ճշգրտիւն ստուգել կընան քննել հոս մեր դրածէն, բաւ է նշանակները գործածել զիտնան:

ԱՐԵՆՈՒՆ ՀԵՌՄԱՆՈՐՈՒԹԻՒՆԸ
ԳՏՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐ

Երեք տարի առաջ, 1925 մարտին Գաղղ. Աստեղ. ընկերութեան թերթին մէջ, էջ 116, ուր 4 ֆետրուարի ժողովի նստի խորհրդածութիւնը հրատարակած էին, կար նաև հետեւեալ բացատրութիւնը. «M. P. Choren M. Sinan, adresse la première partie d'un important mémoire sur «les distances des astres»»:

Այս յօղուածս ուղղած էի Պ. Կ. Փլամ. մարիոնի, կուզեմ թարգմանարար մեր ազգայնոց հոս ծանուցանել: Բայց որովհետև զուտ զիտնականաց համար զըուած էր այն, աւելի լուսարանելով պիտի ջանամ